

Պարծեալ նորապսակ թագաւորի մը բարեգործութեան վրայ ասանկ կը քարոզէ . “ Ըր զքե կան համօրէն այդ սնտօի ցոյցք պերճանաց , են նորք վասն այլոց . իսկ սէր բարեգործութեան քեզ միայնոյ է սեփական : Յայլն ամենայն է ինչ դառնութիւն , որ սովաւ և եթ քաղցրանան բովանդակ : Յոյժ իմն առաւել քաղցր և գորովական է բերկրութիւն բարերարին քան զբարերարելոյն : Պարծիր անդրէն 'ի նոյն , և ևս յաւելցի քեզ ախորժն բերկրանաց . և որչափ զայնու գայցես՝ այնչափ առաւել ըղձանաս 'ի նոյն : Ինտելացեալն բարեբաստիկ կենօք՝ չգգայ զայն ամենևին . այլ որոց պատճառքն եղեն այլոց բարեբաստութեան , ուրախ է սիրտ նորա հանապազօր , ” :

Հոս , ինչպէս կը տեսնես , բոլոր իսօքերն նոյն իմաստի վրայ կը դառնան , և կարծես թէ բացատրութեանց մէջ ալ միակերպ նոյն դարձուածքն է . բայց ասանկ մը շարած է որ իւրաքանչիւրն ալ երթալով իմաստը կը սաստկացնեն և ազգու կը ձգեն , և դիմացինին սիրտը կը շարժեն , ինչպէս ջուրը կաթիլ կաթիլ ժայռին վրայ իջնելով վերջապէս կը կակղացնէ զայն :

Վիկերոնի գրոց մէջ այսպիսի առատաբանութեան բիւր օրինակներ կը գտնուին : Ինքը կը պատուիրէր գործածել զայն , ունկնդրին միտքը նոյն իմաստին վրայ երկայնատեն սեւեռեալ բռնելու համար . և այս սորուեցուցած արուեստին կատարելագոյն օրինակն ինքն է : Ինչ կտոր մը հոս դնենք , Պարկելեայ համար գրած ատենաբանութէն որուն Սեար շնորհք ըրեր էր : “ Ի ճակատս պատերազմաց , արիութիւն զօրականին , քաջադէպ յարմարութիւն վայրաց , թիկունք դաշնաւորաց , նաւաց տորմիղ և պաշար բանակին մեծապէս նպաստամատոյցք լինին . և բախտն՝ իբր ըստ արժանի իրաւանց , զմեծ մասն ելից մարտին ինքեան սեփականէ , գոգցես զբովանդակ յաջողումն արարուածոցն յինքն տարեալ : Եւ ժառանգեցելումն առ 'ի քէն փառաց՝ գթով և քաղցրու-

թեամբ , ու Սեար , չեղև որ նպաստաւոր . քեզ վերընծայի բնաւին , որ ինչ էն , զի են իսկ արդարև գերապանծ . և 'ի դրուատիս այդմ՝ գովեստից չունին ինչ մասն ոչ որ 'ի հարիւրապետաց և 'ի կուսակալաց , ոչ զօրաց գումարտակ և ոչ ամբօխ բազմութեան : Եւ ինքն բախտ , սնօրէնն իրաց մահկանացուաց , ոչ մտանէ 'ի հանդէս՝ փառաց պատուոյդ գոլ հաղորդակից , այլ ընծայէ քեզ զայն , ըստ մասին և ըստ ամենայնին քոյդ լինել խոստովանեալ , ” :

Կը շարունակուի :

Մատրիտ :

Եւրոպայի մայրաքաղաքաց մէջ ընդհանրապէս շատը հինաւուրց սկիզբ մը ունին , իսկ Պատրիտ ընդհակառակն վերջի ատեններուս հիմնարկութիւն մըն է , ու Սպանիոյ մէկալ քաղքըներէն աւելի նոր՝ թէպէտ և այսօրուան օրս անոնց մայրաքաղաքն է : Հուովմայեցուց ժամանակ անծանօթ էր աս քաղաքս , և Սիսիգոթաց իշխանութեան տակ հազիւ թէ գձուձ գեղ մը կրնար սեպուիլ : Եւ նոր տերերուն զալէն դար մը և աւելի ևս վերջը , դեռ Պատրիտ իր աննշան պայմանէն դուրս չէր ելած , երբ Եւրաբացիք մտածեցին որ Պանսհանարէսի եզերացը վրայ եղած բլուրներուն քովը շատ աւելի յարմար էր մեծ քաղաք մը շինել , քան թէ Վասգիլիոյ ընդարձակ դաշտավայրին մէջ : Եւ Սիսիգոթաց շատ մեծցաւ ու ամրացաւ նոյն ժամանակը , ու հոն զինուորական զօրաւոր տեղ մը համարուեցաւ : Եւ ինչ միջոցներուն երկարատեն Սիսիգոթներէ առաջ եկած քրիստոնեայք և Եւրաբացիք սաստկապէս կուուեցան իրարու հետ զանկիայ ձեռք ձգելու համար . և վերջապէս Վրիստոնեայք տիրեցին անոր ժ . դարուն մէջ . բայց աչքերնին չկտրելով որ կարենան պահել , կործանեցին քաղաքը ու ամէն բան աւերելով՝ ելան

զնացին: Սաւրիտանացիք կրկին անգամ քաղաքը մանելով նորէն կանգնեցին պատերը, և աւերակները շինեցին. բայց հազիւ թէ գեղեցկապէս կանգներ լինցուցեր էին, երբոր Վրիստոնեայք նորէն տիրելով Սաւրիտի՝ Ղրաբացւոց ճարտարութեան ու գործունէութեան պտուղները իրենք սկսան վայելել: Եւ որովհետեւ Սաւրիտանացիք Սպանիոյ հիւսիսային կողմերէն դէպ ՚ի հարաւային գաւառները կը քաշուէին, ան պատճառաւ Սաւրիտ անկից ետքը միշտ Վաստիլիոյ իշխանութեան տակ մնաց. միայն քիչ մը ժամանակ զարմանալի կերպով մը ելաւ ձեռքերնէն այս հետեւեալ դիպուածովս: Եւ ընդ մեր Ռուբինեանց վերջի թագաւորը երբ հագարացւոց և Ագիպտացւոց բռնութեամբը կորսնցունելով տերութիւնը Սպանիա ապաստանեցաւ, Յովհաննէս Ա. Վաստիլիոյ թագաւորը ուզեց փոխարէն մը ընել իրեն այնչափ կրած վնասներուն տեղ, ուստի Սաւրիտը Սպարաբաղաք անուանեց ՚ի շնորհս Եւոնի ուր կը բնակէր ինքը, և ուրիշ քանի մը պզտի քաղաքներ ալ տուաւ իրեն: Սաւրիտի բնակիչքը տրանջացին իրենք զիրենք օտարի մը հպատակ եղած տեսնելով թագաւորին առատաձեռնութեամբը. բայց Եւոնի մահը վերջ տուաւ ամենայն գանգատանաց:

Կարողութե. որ այս ատեններուս Վերմանիոյ կայսրն էր՝ Վսիմենէս ծիրանաւորին հզօր միջնորդութեամբը ընդունեցաւ այս փոքրիկ նոր իշխանութիւնս, և անոր հետ մայրաքաղաք ճանչցաւ Սաւրիտը որ սկսեր էր կամաց կամաց մեծնալ: Եւս պատճառաւ Կարողութե. երբ Սպանիա կուգար՝ իր արքունեաց բնակութիւնը հոս կը հաստատէր: Բայց Կարողութե. յաջորդը՝ Փիլիպպոս Բ. մտածեց որ ուրիշ տեղ մը փոխադրէ կայսերական կառավարութեան աթոռը: Բայց Սաւրիտի բնակիչքը աղաչեցին ու բողոքեցին աս բանի դէմ թագաւորին. և 250,000 քոֆոթի ընծայ մըն ալ տուին աղեր-

սագրին հետ. անոր համար կայսրն ալ իրենց փափաքը օրինաւոր սեպեց: Սաւրիտ մայրաքաղաքի անունն ու աստիճանը ժառանգելով՝ այս կերպով պահեց մինչև վերջը, զորն որ հաստատեց Վիլիպպոս Բ. առանձին հրովարտակով մ'ալ: Սաւրիտ իբրև մայրաքաղաք Սպանիոյ ուրիշ քաղաքներէն մեծ առաւելութիւն մը չունի, և ոչ անհամեմատ մեծութիւն ու ընդարձակութիւն մը՝ ինչպէս են Բարիզ, Լոնտրա, Ռեդըրպուրկ և Սեննա՝ համեմատութեամբ Վազղիոյ, Լնգղիոյ, Ռուսաստանի և Լեստրիոյ ուրիշ քաղաքներուն:

Սաւրիտ՝ որ երկու փարսախի չափ ընդարձակութիւն ունի միայն, կը բովանդակէ 500 ճամբայ, 8,000 տուն, 40 հրապարակ և 250,000 բնակիչ՝ որով նշանաւոր բան մը չունի ոչ պանդոկներուն փառաւորութեամբը, ոչ իրենց թուովը և ոչ իսկ հասարակաց շինուածոց շքեղութեամբը. յիշատակութեարժանի կրնան սեպուիլ նախ թագաւորին պալատը՝ որ Եւրոպայի արքունեաց մէջ գեղեցիկներէն մէկը կրնայ ըսուիլ. արուեստից թանգարանը, Լեգալայի յաղթական կամարը. Սանսհանարէսի վրայի Գօլէֆոյ ըսուած կամուրջը, և Բրաբոյ կոչուած գեղեցիկ ճեմելիքը: Եւ թէ աս ամէն տեսարաններս մէկ աչք ձգելով մը մարդուս տեսութեան ներկայանան, Սաւրիտ շատ աւելի շքեղ ու մեծագործ կը տեսնուի, ու մայրաքաղաքի մը գաղափար կուտայ. այս գեղեցիկ տեսարանս կրնայ վայելել մարդ այն հրապարակէն որուն համբաւը բոլոր Եւրոպա տարածուած է Գոլէֆոյ Արեոս անուամբ (la puerta del Sol): Եւս հրապարակը, որ ատենով քաղքին մարտկոցներէն մէկը կը սեպուէր, նոյն յիշատակին համար դուռն կը կոչուի, և հիմա քաղքին մէջ տեղը կ'իյնայ, ու Սաւրիտի հինգ գեղեցկագոյն ճամբաները հոսկէ կը բաժնուին: Հրապարակին ճիսութիւնը կ'աւելցնեն բոլորչի աղբիւր մը որ Աղբիւր Բարեյաջողութե կը կոչուի (La fontaine de la Bon Succès) և բոլորովին



Գուռն Արևու, 'ի Մատրիտ :

Նոր տեսակ ձև մը ունի և տարօրինակ զարդեր . նամակատունը որ քառակուսի վսեմ ու հաստակառոյց կղզիացեալ շէնք մըն է , ու նորաձև եկեղեցի մը . բայց հրապարակիս իսկական գեղեցկութիւնը այս շէնքերուս վրայ կեցած չէ , այլ ինչպէս վերը ըսինք , այն հինգ փառաւոր ճամբաներուն տեսքին վրայ՝ որոնց խորութեանը մէջ մարդուս տեսութիւնը կը կորսուի . աս փողոցներէն մէկն է Ղլգալայի ճամբան՝ որուն մէջ ամենայն դիւրութեամբ տասը կառք քովէ քով կրնան երթալ :

Ինդարձակ , սրտաբաց ու կեղրունական տեղ մը ըլլալով Ղրեգական դուռը , Մատրիտի ամէն կողմէն ժողովրդեան հոսանքը հոս կը թափի . և Մատրիտոցոց համար ամենէն սիրելի ձեւերէնքը ասիկայ է , ու իրենց առաջին հանդիսարանը կը սեպուի : Հոս բերնէ բերան անցնելով Մատրիտի լուրերը կը տարածուին . հոս մէկզմէկ կը փրնտրուեն ու կը գտնեն . հոսկէ կը սկսի ի-

րենց ամենայն ազգային շարժումներն ու խռովութիւնները :

Մատրիտ Մանսհանարէսի եզերացը քով , Վասդիլիոյ ընդարձակ դաշտավայրին մէջ՝ մանր բլուրներու վրայ շինուած է , ու ծովու երեսէն 2,000 ոտքի չափ բարձր է : Իր չորս կողմի դաշտերը՝ չոր , ցամաք , աւազային ու ամայի են . և միայն Մատրիտի չորս բոլորը ծառեր կը գտնուին , ուր որ քիչ մը կանաչութիւն ու շուք ալ կը տեսնուի :

Ելեկոսնակսն ջերմոքիան :

Ըմէն կեանք ունեցող կենդանի որ կը շնչէ ու կը սնանի , իրեն յատուկ բնալուծական երեւոյթներն ունի , որոնց ձեռքովը որոշեալ աստիճան մը ջերմութիւն կ'արտադրէ , որն որ այլ և այլ է ըստ զանազան դասու կենդանեաց :